

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

“ԼԻԱԿԱՏԱՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅՈՑ ԼԵՂՈՒԻ

ՀԱՄԱՄԱՏՈՒԹԵԱՄԲ 562 ԼԵՂՈՒՆԵՐԻ”

Ն Ե Ր Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

ՀՐԱՁԵԱՑ ԱՃԱՌՆԱՆ — ԵՐԵՎԱՆ — 1955, էջ 665

3. — Պըրբոնեքէն, որ այժմ կը խօսուի Ֆրանսայի Պըրթանը գաւառի գիւղերուն մէջ. ծանօթ է մեզի Ցրդ դարէն՝ քանի մը բառացանկերով. իսկ 14րդ դարէն՝ գրական կառուածներով: Պըրթոնեքէնը կալիերէնի մնացորդը է է, այլ Տրդ դարուն Մեծն Բրիտանիայէն արշաւող սաքսոնական գաղթողներու լեզուն է: Տես J. Loth, Chrestomathie bretonne, Paris, 1890; E. Ernault, Glossaire moyen-breton, Paris, 1895-96; M. Guyasse, La langue bretonne, Quimper, 1936; Ph. Le Roux, Atlas Linguistique de la Basse-Bretagne, 1924.

4. — Կալիսիական (gaelique կամ goide-lique, goël կամ gal բառէն, որ celt = կելտ բառն է և որմէ հայերէն գաղղացի) Հասած է մեզի 4րդ դարէն՝ օգամական արձանագրութիւններով, որոնք շատ կարճ են և քիչ նիւթ կը հայթայթեն. կան նաև բազմաթիւ իրանտական բառացանկեր 7րդ դարէն սկսեալ և աւելի վերջ իրանտական բառական ճոխ գրականութիւնը: Ասոնք կը ներկայացնեն հին իրլանտերէնը, որ ունի հարուստ և հնամիճակ հոյովում: Այս խումբէն այժմ կենդանի են հետեւեալ լեզուները.

1. — Իրլանտերէն, որ Իրլանտայի լեզուն է;

2. — Սկոթերէն, որ Սկոթլոնդ կաէլական լեզուն է;

3. — Մաներէն, Ման կղզիի լեզուն, Անգլիոյ և Իրլանտայի միջև:

Կելտական լեզուները ծանօթ են մեզի ուշ ժամանակէն և անկատար ձևով, առանց կանոնաւոր գրականութեան, գլխաւորապէս բառացանկերով, այնպէս որ արդիւնքը լեզուաբանութեան համար աննշան է և յաճախ անստորգ: Տես C. Borgstrom, The Dialect

of Barra (Norsk Tidsskrift for Sprogvid, VIII, 1936, էջ 71); N. Holmer, Studies on Argyllshire Gaelic, 1938; J. Vendryes, Grammaire du vieil-irlandais, Paris, 1907.

Բ. — Սեմական Ընթացիք. — Այս լեզուախումբին պատկանող լեզուները կը տարածուին այժմ Հիւսիսային Ափրիկէի արևմտեան եզերքէն մինչև Պարսկաստանի արևմտեան սահմանները. Հեզուարանները նախ անոնց նախահայրենիքը Միջագետքը կը համարէին, բայց այժմ Արաբիան կը նկատեն: Արաբիան, որ այժմ մեծ մասամբ անապատ է, նախապէս բարբեր երկիր մըն էր, որ երեք մեծ գիտերով սողողած էր և կ'ապրեցնէր բնական հոծ բնակչութիւն մը: Գետերը հեռոգեալէ ցամքեցան և երկիրը անապատ դարձաւ: Այսպէսով սկսաւ սեմական ժողովուրդներու դաղթը նախապատմական շրջաններուն զէպի Բաղդէաստան, Ասորիք, Եթովպիա և Եգիպտոս: Արաբիոյ անապատի վերածուելուն զուգընթաց, դաղթը կ'աւելնար և կը զարգանար: Այն երկիրներուն մէջ ուր նորիկները հաստատուեցան, նոր ժողովուրդներ կազմեցին. այսպէս կազմաւորուեցան քաղղէացիները, ասորիները, ցինները, բարբիացիները, ասորիները, փիւնիկացիները, եթովպացիները և արաբները: Տես Marcel Cohen, Essai comparatif sur le vocabulaire et la phonétique du chamito-sémitique, Paris, 1947; Carl Brockelmann, Grundriss der Vergleichenden Grammatik der semitischen Sprachen, Berlin, I, 1908, II, 1913.

Սեմական ընտանիքը կը պարունակէ հետեւեալ լեզուները.

1. — Աֆաներէն. այս այն լեզուն է, զոր Ն. Ք. 4000 տարի առաջ սեմական գաղուծ մը բերաւ Արաբիայէն զէպի Տիգրիսի հովիտը, նուաճելով և ձուլելով տեղացի սուսիները. եկուոր սեմականները հիմնեցին երկու մեծ պետութիւն՝ Ասորեստան և Բաբելոն, որոնց քաղաքական և մշակութային նշանակութիւնը ակնյայտ է: Աքքատերէնը այս երկու երկիրներու լեզուն է, որ իր կարգին կը բաժնուի ասուրերէնի (Ասորեստանի լեզուն) և բարբելոնէնի: Այս երկու բարբառները ծանօթ են մեզի հազարաւոր բնեւորներ արձանագրութիւններով, որոնց հնագոյնը Ն. Ք. 3000 թուականէն է. Հեզ-

ուարաններ յաջողած են զանաօք մեկնել առանց մեծ դժուարութիւններու: Իբրև մշտուութային լեզու, աքքատերէնը չէ մնացած միայն Ասորեստանի և Բաբելոնի մէջ, այլ գործածական եղած է նաև Փոքր Ասիոյ, Անտրիքի և Եգիպտոսի մէջ զլիսուորապէս իբրև սուսմական լեզու և մասնաւորապէս զիւանագիտական յարաբերութիւններու ծառայող իր ժամանակի միջազգային լեզուն: Նիկուէի անկումը՝ 606 թուականին Ն. Ք. և Բաբելոնի անկումը՝ 539 թուականին Ն. Ք. աքքատերէնի վարկը կտորեցին: Իբրև գիտական լեզու ան շարունակեց մնալ հազրև մինչև քրիստոնէական թուականը, որմէ վերջ տեղի տուաւ արամերէնին՝ քոյր ասպարէզներուն մէջ: Տես Friedrich Delitzsch, Assyrische Grammatik, Berlin, Չրդ հրատ., 1906; A. Ungnad, Babylonisch-assyrische Grammatik, Յրգ հրատ., Munich, 1949; G. Ryckmans, Grammaire accadienne, Louvain, 1938; René Labat, Manuel d'épigraphie accadienne, Paris, 1948.

2. — Քանաներէն. Պաղեստինի հին լեզուն է, որմէ միայն կարգ մը բառեր աւանդուած են մեզի Ն. Ք. 1400 թուականներէն, բնեռագիր թղթակցութիւններու մէջ, Տես Zelig S. Harris, Development of the Cananaite Dialects, New Haven, 1939.

3. — Մովաբերէն: Այս լեզուն, որ երբայերէնի շատ մտակ է, կը մնայ միայն արձանագրութիւն մը Ն. Ք. Յրգ դարէն՝ Մովապոցիներու Մեշրա թագաւորին կողմը:

4. — Փրւնիկերէն. շատ մտակ է երբայերէնին: Կը խօսուէր Փրւնիկէի և իր բազմաթիւ գաղութներուն մէջ՝ Կիպրոս, Կարթագին, Սիկիլիա, Սարտինիա, Մալթա, և այլն: Այս լեզուն կը մնան բազմաթիւ արձանագրութիւններ, որոնք հնագոյնը Ն. Ք. Յրգ դարէն է: Նոր պեղումներ երեւան հանեցին բնեռագիր տառերով գրուած խումբ մը արձանագրութիւններ, որոնք փրւնիկերէնի հնութիւնը հասցուցին Ն. Ք. 14րդ դարուն: Փրւնիկերէնը անհետացաւ տեղի տալով արամերէնին, Ն. Ք. առաջին դարէն առաջ: Բայց Կարթագինի մէջ շարունակուեցաւ մինչև 4րդ դարը Յ. Ք. և ա՛լ աւելի ուշ, մինչև արաբներու արշաւանքը, երբ արաբերէնի մէջ ձուլուելով՝ վերջնականապէս անհետացաւ: Տես Johannes Friedrich, Phönizisch-punische Gram-

matik, Rome, 1951; M. Dunand, Byblia Grammata, Beyrouth, 1945.

5. — Եբրայերէն, Հրեաներու լեզուն է: Հրեաները Պաղեստին գաղթած են Ն. Ք. 13րդ դարու վերջերը: Այս լեզունով գրուած են Աստուածաշունչը և քանի մը արձանագրութիւններ, Աստուածաշունչի հնագոյն հատուածները կը համարուին Ն. Ք. 1000 թուականէն, իսկ մեծագոյն մասի խմբագրութիւնը կատարուած է Ն. Ք. 9-7րդ դարերուն, այսինքն Դաւիթէն և Սողոմոնէն անմիջապէս յետոյ: Երգ դարուն՝ Երուսաղէմը կործանեցաւ, հրեաները Բաբելոն գերի տարուեցան և երբայերէնը մեծագոյն հարուածը ստացաւ: Հրեաները Բաբելոնի մէջ արամերէն սորվեցան, բայց չմտցան իրենց լեզուն, որ գերութենէ վերադարձին՝ Ն. Ք. 538 թուականին, տակաւին կենդանի էր Պաղեստինի մէջ: Հելլենական ազդեցութեան ներքև, երբայերէնը կը սկսի անհետանալ և 332 թուականին, երբ Պաղեստինը նուաճուեցաւ Ալեքսանդրի կողմէ, այլևս երբայերէնը մեռաւ և անոր տեղ տիրեց արամերէնը: Հրեաները ցրուելով Յունական կայսրութեան զանապախ կողմերը, այնքանի լեզուի վերածեցին յունարէնը, անպէս որ կրօնական գիրքերը յունարէնի վերածելու պահանջը կար: Յրգ դարուն, Աստուածաշունչը Ալեքսանդրիոյ հրեաներուն ձեռքով յունարէնի թարգմանուեցաւ՝ որ է Ծօթնաստիք թարգմանութիւնը: Հրեաները ուր որ գացին, ընդունեցին տեղական լեզուն, բայց կրօնական արարողութիւններու մէջ պահեցին միշտ երբայերէնը, զոր կ'ուսանէին և կը գրէին: Յ. Ք. առաջին երկու դարերուն խմբագրուեցան Միշնան, Քափալտը և այլ կրօնա-իրաւարանական կանոնագրքեր, որոնք լեզուն յաճախ կը կոչուի նոր երբայերէն, կամ թալմուտերէն և կամ միշնայերէն: Այժմ, Իսրայէլի մէջ, վերակենդանացած է երբայերէնը իբրև պետական լեզու: Սամարական արամերէնը կը խօսուէր և կը գրուէր սամարացիներու կողմէ Ն. Ք. 400 թուականէն մինչև Յ. Ք. 600 թուականը, շուրջ հազար տարի, Պաղեստինի մէջ: Տես D. Deringer Le inscriptions antiques-ebraïques Palestines, Florence, 1934; G. Bergsträsser, Hebräische Grammatik, Leipzig, I, 1918,

II, 1929; Paul Joüon, Grammaire de l'hébreu biblique, Rome, 1923; Mayer Lambert, Traité de grammaire hébraïque, Paris, 1938; Jewish Encyclopedia, New-York, 1901-6 & Encyclopædia Judaica, Berlin, 1938.

6. — Արամերկն: Արամացիները թափառական մանր ցեղեր էին, որոնք կը թափառէին Արարիոյ հիւսիսային կողմէն մինչև Պաղեստինի, Սուրիոյ և Բաբելոնի սահմանները: Անոնք երբեք մեծ պետութիւն մը չկազմեցին իրենց թափառական կեանքին մէջ. ոմանք հաստատուեցան Եգիպտոս, Դամասկոս, Բալթիր և այլն, ուր կեողնեալ սկսան խառնուիլ տեղական ժողովուրդներուն հետ: Արամացիները մեծ գաղութ մը ունէին Հայաստանի և քրտական լեռներու հարաւակողմը, սմբողջ Տիգրիսի շրջանին մէջ, որ կոչուեցաւ Արամի երկիր. պարսկերէն՝ Suristān: Ասորեստանի և Բաբելոնի մէջ, արամացիները մեծամասնութիւն կը կազմէին: Արդ, արամերէն մէկ լեզու մը չկայ, այլ կան զանազան բարբառներ: Այս բարբառները, սակայն, հնու-թեան մէջ մեծ նշանակութիւն ունեցան իբրև քաղաքակրթութեան լեզու: Արամացիները դարձան պետական պաշտօնեաներ Ասորեստանի, Բաբելոնի և Պարսկական կայսրութեան մէջ. երբ պարսկները նուաճեցին ասորեստանցիներու և բարկացիներու պետութիւնը, արամերէնը դարձուցին պետական կամ պաշտօնական լեզու: Ն. Ք. Տրդ դարուն, արամերէնը դարձաւ միջազգային առևարական և զիւանազիւտանական լեզու և կամայք կամայք գործածութենէն վտարեց աքքադերէնը, փիւնիկերէնը և եբրայերէնը և բռնեց անոնց տեղը: Տարօրինակ երևոյթ. խոշոր կայսրութիւն մը իր վարչական գործառնութիւնները կը կատարէ իր նուաճած հպատակ ժողովուրդի մը լեզուով, որ ս'չ ազգեցիկ դիրք ունի և ո'չ այ փառաւոր զբաղանդութիւն: Բայց, պարսկները ստիպուած էին դիմելու այսպիսի միջոցի մը, որովհետև պարսկական բնեկազմները թուղթի վրայ չէին գրուեր, այլ միայն կ'արձանագրուէին. տակաւին, իշխանները ոչ կարգաւ գիտէին և ոչ գրէին, կարելի էր այնքան բազմաթիւ դպիրներ գտնել: Արամացիները միայն լրացուցին այս պայմանները, ունենալով գրելու հա-

մար զիւրին այրութիւն մը: Այսպէսով, արամերէնը մրցակից հանդիսացաւ յունարէնի և կասեցրց անոր տարածումը Արևելքի շատ մը երկիրներուն մէջ: Քրիստոնէական շրջանին, ան դարձաւ աստուածաբաններու լեզուն և զարձեալ մեծ գիր խաղաց Արևելքի քրիստոնեաներուն մէջ՝ որոնց կարգին նաև հայերուն, կրօնական և ուսումնական դաստիարակութեան գործին մէջ: Տևեց մինչև 650 թուականը, երբ արամերէնի առջև կամաց կամաց տեղի տուաւ:

Արամերէնի զանազան ձևերէն նշանաւոր են.

ա. — Ասորիի մանր իշխանութիւններու գործածած լեզուն, որ ասանդուած է մեզի ն. Ք. Տրդ դարէն և բոլոր արամական յիշատակարաններու մէջ ամենահինն է:

բ. — Եգիպտոսի արամերկն, զոր կը խօսէին Եգիպտոսի հրեայ գաղթականները. այս լեզունով գրուած են Ս. Գրքի որոշ մասերը՝ Եզրաս, Իսնիէլ:

գ. — Պաղեստինի արամերկն, զոր կը գործածէին նոյն երկրի հրեաները, սամարացիները և քրիստոնեաները. այս բարբառով գրուած են Քարկումը, սամարացիներու Հնգամատեանը և մեկըրդներու աւետարանը. նմանապէս յունարէն աւետարանի մէջ մտած են կարգ մը արամական բառեր: Այս բարբառը ջնջուեցաւ Ծրդ դարուն տեղի տալով արաբերէնին:

դ. — Նապաթերկն, որով կը խօսէին նապաթացիները. այս ժողովուրդը կը տարածուէր Հրէաստանի հարաւէն սկսած դէպի Արաբիա. յիշուած է ն. Ք. 4րդ դարէն և արաբ կը համարուի: Ասոնք շրդ դարուն առանձին թագաւորութիւն մը կազմեցին, որ կը տարածուէր հիւսիսէն մինչև Դամասկոս, հարաւէն մինչև Հիճազի սահմանները: Անոնք կարևոր դեր մը խաղցան իրև միջնորդ Արաբիոյ և Արևմուտքի միջև: Հռովմայիցիները պայքարեցան անոց դէմ և 106 թուականին զբաղեցին Բնթրա մայրաքաղաքը: Խէն նապաթացիները արաբ կը համարուին, բայց անոնց լեզուն արամերէն է և նոյնիսկ կը ներկայացնէ արամերէնի հնագոյն ձևերը: Կրած է սակայն արաբերէնի ազդեցութիւնը:

ե. — Բալթիրերկն. կը խօսուէր Բալթիրայի ժողովուրդին կողմէ, Բալթիրան Պարսից ծոցէն մինչև Միջերկրական ձգտող կարաւան-

նեբրու գլխաւոր կեդրոնատեղիին էր և մեծ նշանակութիւն ունէր՝ իբրև առևտրական կեդրոն ն. Ք. Առաջին դարուն. կործանեցաւ 273 թուականին՝ Հռոմայեցիներու կողմէ. այնուհետև ժողովուրդը քիչ քիչ արարացաւ։ Բայ՛րիբայի և Տուրայի մէջ գտնուած են զանազան արձանագրութիւններ, որոնք գրուած են մասնաւոր այբուբենով մը, որ սեմական ծագում ունի և նման է փունիկեանին։

զ. — Լիբանանի արամեերէն, որ թէ էք բնաւ գրականութեան չէ բարձրացած, բայց աւելի երկարօրէն գրեալորած է արաբերէնին (գիտալսօր ալ կան երեք գիւղեր, ուր կը խօսին այս լեզուով)։

է. — Ասորեստի եւ Բաբելոնի արամեերէն, որ պարտից պետութեան տիրապետութեամբ Նոյնիակ պաշտօնական լեզու դարձաւ։ Ը. — Ասորեերէն, որ եդեոսիոյ կամ Ուռուհայի արամեերէնն էր։ Այս շրջանը ն. Ք. 136 թուականէ մինչև Յ. Ք. 217 թուականը անկախ պետութիւն էր։ Եդեսական դպրոցին մէջ արամեերէնը շատ մշակուեցաւ և երբ քրիստոնէութիւնը տարածուեցաւ այս կողմերը, Եդեոսիոյ արամեերէնը դարձաւ քրիստոնէական քարոզչութեան պաշտօնական լեզուն այն բոլոր ժողովուրդներուն համար, որոնք ցրուած էին Միջերկրական եզերքէն մինչև Պարսկաստանի լեռները։ Այս լեզուով Ս. Գիրքը թարգմանուեցաւ Չրդ դարուն և կը կոչուի Փոքիբքաւ։ Ճոխ գրականութիւն մը ստեղծուեցաւ, մանաւանդ Չրդէն մինչև Դրդ դար, որով դաստիարակուեցան Արևելքի զանազան ժողովուրդները։ Հայերս ալ այս լեզուն կը սորվէինք և այս լեզուով կը կարդայինք Ս. Գիրքը մեր եկեղեցիներուն մէջ, մինչև Մեսրոպ Մաշտոցը։

թ. — Մանսյաերէն. իրանական հաւատալիքներով խոսն արամական համայնքի մը լեզուն է, որ կը մնայ մինչև այսօր։

գ. — Նոր ասորեերէն. ասորիներու կենդանի լեզուն է Ուրմիոյ, Միջագետքի և Հայաստանի մի քանի գիւղերուն մէջ։ *Stu Hans Heinrich Schaefer, Iranische Beiträge, I, Halle, 1930; A. Dupont-Sommer, Les Araméens, Paris, 1949; Hans Bauer und Pontus-Leander, Grammatik des Biblisch-Aramäischen, Halle, 1927.*

7. — Արաբերէն. Արաբիոյ զանազան ժողովուրդներուն խօսած լեզուն է. ունի զանազան բարբառներ։ Մուհամմէտէն առաջ, արաբները ունէին գեղեցիկ բանաստեղծութիւններ. նոյն լեզուով, որ Մէքքէի մէջ խօսուած արաբերէնն էր, գրուեցաւ Ղուրանը՝ է. դարուն։ Այնուհետև, այդ լեզուն մնաց իսլամներու՝ պաշտօնական լեզուն. մահմետական կրօնի համաձայն, արդիուած ըլլալով Ղուրանը այլ լեզուի թարգմանել, ան մնաց միակ գրական լեզուն։ Ոչ մէկ ուրիշ բարբառ գրականութեան բարձրացաւ։ Իսլամներու և արաբական աշխարհակալութեան հետ արաբերէնը տարածուեցաւ շատ հեռուները, Սպանիայէն մինչև Ճափա կղզին. այս տարածմամբ թէ էք յառաջացան բազմաթիւ բարբառներ. բայց գրական լեզուն մնաց միևնոյնը՝ Ղուրանի սրբազան լեզուի պատճառով։ Արաբալեզու գրականութիւններէն մէկն է և մեծ չափերով ազդած է ուրիշ՝ մանաւանդ իսլամ ժողովուրդներուն լեզուներուն վրայ։ Սպանիերէնը, թուրքերէնը, պարսկերէնը, քրիտերէնը, աֆղաներէնը, հինտուսղաներէնը, մայայիերէնը և այլ լեզուներ լեցուն են արաբերէն փոխառութիւններով։ Արաբերէն գրական լեզուն չափազանց հարուստ լեզու մըն է, որու ճոխութեան նպաստած են ոչ միայն ուսումնականներու յօրինած բազմաթիւ բառերը, այլև զանազան բարբառներէն ներմուծուած տեղական բառերը։ Այս բարբառներէն նշանաւոր են՝ Հիճազի, Եմենի, Պաղատարի, Ասորիքի, Եգիպտոսի, Մարոքի, Ալճերիոյ, Թունուզի և Թրիբոլի բարբառները։ Հետաքրքրական են Մալթայի ֆրիսոնեաներու արաբերէնը, որ կը գրուի լատինական տառերով. անալուզերէնը, որ Սպանիոյ մէջ խօսուած ու գրուած արաբերէնն էր 8—16րդ դարերուն. հասանի, որ Մարիթանիոյ մէջ խօսուած արաբերէնն է և ծառայելով իբրև միջազգային լեզու պէրպէր և ուստանցի զանազան ժողովուրդներու միջև, հետզհետէ կը կլանէ տեղացիներու բնիկ լեզուները։

ԱՆՈՒՇԵԱՒԱՆ ՎՐԴ. ՉԳԱՆԵԱՆՆ (Շարունակի՛ 14)